

գիրքները ասին հասարակաց սխալ մը, այսինքն ԼԳ. 16—ԼԶ. 13 հատուածը տեղափոխուելով մասած է Լ. 26ի և ԼԱ. 1ի միջև: Բայց առաջին է թիւ 248 կոտեջքը, որ հաւանաբար վերահաստատուած է յասին թարգմանութեան համեմատ, ուր բնական կարգը պահուած է, ինչպէս և ասորական թարգմանութեան մէջ ալ<sup>(15)</sup>: Մեր զոյգ թարգմանութիւններն ևս այդ տեղափոխութեամբ կը ներկայանան մեզի: Միայն թէ Չօհրապետին և Բագրատունիի մէջ գրուիներու թուումը իրարու անհամաձայն է: Առաջինը Լ.էն յետոյ կը թուէ ԼԳ. (16—31), ԼԴ. ԼԵ. ԼԶ. ԼԱ. ԼԲ. ԼԳ. (4—15), ԼԷ., մինչ ներկորդը ԼԱ. . . ԼԵ, և չունենալով ԼԶ. և ԼԷ. գրուիները, ԼԵ.էն յետոյ կը գնէ ԼԸ.:

Ստորև կը գնինք հայերէն երեք թարգմանութեանց համապատասխան հատուածները, Ոսկանինը կը ներկայացնէ ուղիղ դասաւորութիւնը, որուն համաձայն կարելի է կարգով միւսներն ալ, այսպէս.

Ոսկան	Չօհր.	Բագր.	Անթրիսաս
ԼԱ. 1-42	ԼԱ. 1-42	ԼԴ. 1-42	ՄՈՎԱԿԱՆ
ԼԲ. 1-28	ԼԲ. 1-4	ԼԵ. 1-24	
ԼԳ. 1-33	ԼԳ. 4-15; 16-31	Լ. 16-33 <sup>(16)</sup>	
ԼԴ. 1-31	ԼԴ. 5-31	ԼԱ. 1-31	
ԼԵ. 1-26	ԼԵ. 1-26	ԼԲ. 1-26	
ԼԶ. 1-28	ԼԶ. 1-13	ԼԳ. 1-13	
ԼԷ. 1-34	ԼԷ. 7-34	—	

Կանոնակաճուրիքիւ. — Սիրաքայ Գիրքը մաս չէ կազմած մեր Կանոնին, այս մասին պայցոյցներ շատ են: 1) Եկեղեցւոյ մէջ չի կարդացուիր: 2) Նախագրութիւն և Վըլխակարգութիւն չունի. մինչ Աստուածաշունչի միւս գրքերուն միծաղոյն մասը ասին Նախագրութիւն և Գլխակարգութիւն միւս թարգմանքն, և փոքր մաս մըն ալ ասին լոկ Նախագրութիւն. ինչպէս, Հոռոթ<sup>(17)</sup>, Եսթիր, Յուդիթ, Տովիթ, Երգ Երգաց, Յովբ: և Բ Եղբ<sup>(18)</sup>: 3) Յաճախ տասնձինը գրուած

է. Աստուածաշունչի հին ձեռագիրներուն մէջ կը պակսի և նորոգոյններուն մէջ միայն կ'երևի: 4) Միտն կը թողնուի օրով (767—775) Պարտաւի մէջ գումարուած ժողովը Հին կտակարանի Կանոնական Գրքերը թուելէ յետոյ Սիրաքի համար կ'ընէ. սեւ որտաքուտ պատգամաւորացի յուսուցանիլ զձեր ձանկուռն զուսումն բազմուման՝ Սիրաքայ իմաստութիւնն: Այս ամէնը կը ցուցնեն թէ հին ժամանակ մեր Կանոնէն զուրս մնացած է Սիրաք, և մեր Աստուածաշունչներուն մէջ Սողոմոնի Իմաստութեան առեթիւր իր գիրքը գրուած է առաւելագոյն շնորհիւ Ոսկան Վարդապետի, որ իր հրատարակութեան մէջ ներմուծած է զայն հետեւողութեամբ վաւրդատայ: Իրմէ յետոյ նոյնպէս ըրին Միթթար Արքայ և Հ. Ա. Բագրատունի ևս իրենց հրատարակութեանց մէջ, և այսօր միւս ներկորդականոն Գրքերէն գրեթէ չի զանազանուիլ իմաստութիւն Յետուայ օրոյ Սիրաքայ:

Ն Օ Յ Ք Ե Ի Ն Ի Շ Ք

«Միտն» Աղբրի թիւը Մարտի վերջին օրերուն մամոյ տակ էր արգէն, երբ ճեռարարի Մարտ 28—Աղբր 1 չորս թիւերուն մէջ երեցու 9. Աղբրեանի պատասխանը՝ շոգեղոս եղիլէ Պատրիարք Դուրեանի վրայ Մասնաւորութեան Պատմութեան մասին իր գրախօսականին առթիւ «Միտն» Մարտ թիւին մէջ մեր ըսած շանդրադարձումներուն:

— Առաւելագոյնց է պատել՝ զոր կ'ընէ ան մեր գրուածքին, և հետեւին տեսակետից ուշադրուած գտնելով զայն, այս բացատրութիւնը իր կողմն սներ տալ ուզուած առումով իմացուած պարագային անգամ. մեր շնորհակալութիւնը այս մասին:

— Իր գրախօսականին վերաբերմամբ մեր ըրած շուրջ 38 նկատողութիւններուն մէջ քանի որով միայն կը հանէ զբողի մեր քննադատը, հաւանաբար կարեւորագոյնները համարելով զանոնք: Կամ զուցէ յնդհանուրն ակնարկով մը Նայիլ ուղեղով ամէնուն վրայ... Այս վերջին պարագային առթիւ հարկուոր է ասկայն մատնանել թէ զիտելու այդ կերպը վիդիցնող է ոչ միայն դիտողին, այլ նաև անոնց համար որոնց կ'ուզուի դիտուածը զիտել տալ, այսինքն ընթերցողներու մեծամասնութեան: Իրարու անհանգուս կէտերէն անպատու ընդհանրագամ կառմելու ճիշդ է վերջոյ բունաբոսումի կը յանգի:

(15) Stv. Les Livres Apocryphes de L'Ancien Testameot. Trad. Nouvelle, Avec Notes et Introductions, Societé Biblique de Paris. 1909, էջ 393:  
 (16) Բագրատունի Լ. 1—26 ին իր անթրիսաս շարուակութիւն ունի վերահին 16—33. այս վերջինին կ'աչնարկենք ձուս:  
 (17) Վերոյիշեալ Ձեռագրին մէջ Հուրթի Նախագրութեան վերջը կ'ըսէ. «Եւ ի սմա զլուիք ո՛չ բաժանին»:  
 (18) Մեր ակնարկած Ձեռագրին մէջ կան «Գլուիք ԲԳ. Եղբայ»:

ու առի՞կ կը պղտորի ոչ միայն զիտոզին տեսա-  
կեցումը, այլ նաև միւսներուն ըմբռնումը: Մեր  
կենսաոլոթիւններուն իւրաքանչիւրը ուրոյն կէ-  
տի մը կը վերաբերէր: ուղիք պիտի լինէր նե-  
տաբար մի առ մի նկատել առնել պահանջը: Պ.  
Արքայանի այս պատասխանին մէջ ուշադրու է  
այս նպակը, առք համար է որ յամայն կը շփո-  
թի տակ ինքը, և յետոյ, սկսանալ անլուստ, կը  
չփոթէ ընթերցողը: — Մենք կը հետևինք մեր  
կերպին, առանձնապէս կենալով իւրաքանչիւր  
պարագայի առջև, թէև շատ համառօտիւ, խնա-  
շելու համար մեր և ընթերցողին ժամանակը:

— Է շամալսարան աւարտած է կամ «մտէն  
անցած» ի վերաբերմամբ մեր խօսքերուն մէջ ա-  
նաւազդի ոչ մէկ շեշտ կար մասնաւորներու առ-  
ժանիքին, այլ ակնարկութիւն լով՝ ընդամենը  
մտայնութեան մը, որուն անձանտթ չինք:

— Է ճմուռայի և «գիտուն» ի հարցին մասին  
մեր ընդգծմանը յարատեղն կ'ընդշարժէ միայն  
իր նկատիլ բարձրներ, առանց նոր և համոզիչ  
բան մը աւելցնելու: Այդ երկու զազափարններուն  
տարբերութիւնը ըմբռնելու համար անո՞ք պէտք  
չունենէ՞ք նոր գառներու: Ինչդիրը մնա՞ր մէջ էր  
թէ Դուրեան իր մշակած նիւթին հիմա՞ւ մըն է  
միայն՝ թէ նաև գիտուն՝ մը: Այլըստեան կ'ըն-  
դաներ՝ լով առաջինը, մենք՝ երկուքը զանգա-  
մայն ու մեր կարծիքին ի նպատակ կը մէջբերե-  
ինք շատ աւելի ձեռնարկ մը վկայութիւնը, որ  
մասնաւոր գրուածքով մը «Խուրհան» գիտնա-  
կանին մէջ մասնանշած էր «Կիրք գիտութեան»:  
Մեր ջննդատար իր կրկնաբանութիւններուն մէջ  
ըզդիտար խօսեցող մը է որ զարձեռլ ժամավա-  
հառ կ'ըլլայ:

— Մենք միակողմանիութիւն նկատած և ան-  
բարեհաճութեան վերագրեր էինք Պ. Այլըստեանի  
այն վարմունքը, որով իր գրախօսականը լեցու-  
ցած էր Դուրեանի գործին մէջ տեսնել կարծած  
թերութեանց(?) ժանտածոյ մանրամասնութիւն-  
ներով միայն, մինչ լով հարեանցի բարեք ունէր  
անոր՝ իր իսկ խօստովանութեանը՝ բազմաթիւ  
առասելութիւններուն մասին: Ասոր ի պատաս-  
խան՝ զորպէս կարծիքը հիմնաւորելու կարիք  
չ'ունէի՞ս կ'ըսէ պարզօրէն: Ոտնալով կարծես  
որ գրախօսականը ոչ թէ ինքզինքնին այլ ընթեր-  
ցողներուն համար է որ կը գրուի, անոնց ճանչ-  
ցնելու համար գործին արժէքը: Իսկ այդ արժե-  
քին ծանօթացումը կը լինի՝ թերութիւններուն  
կես առաքաղէս առաւելութեանց և ու ներկա-  
յանտեմովը: արդար պահանջն է ստիկա ըննադա-  
տութեան, որուն սեպին կը պատկանի նաև զրա-  
խօսականը: Եթէ ձեռքը մտնուած լինէինք  
կոյկատասայ հանդէսներու մէջ ժամանակին գրած  
իր բազմաթիւ գրախօսականները, վտահ ենք թէ  
իր զրիչէն նոյն իսկ պիտի ջալչէինք ասպացոյցներ  
իրեն դէմ: Գալով այս առիթն և այլուր իբր աշա-  
կերտի և հիացողի՞ն՝ մեզ ուղղուած կաշկանդուած  
մտածողութեան վերաբերմանը, կ'ապահով-  
ցնենք մեր բարեկամը թէ Դուրեան, որ վար-  
ժեցուցած էր զմեզ իր առջև նոյն իսկ այնքան  
աշատօրէն արտայայտուելի իր կարծիքներուն և

գործառնութեանը մասին, ինք նախ պիտի շա-  
ւատար այդպիսի ճանի մը:

— Գրած էր թէ Դուրեան Հայոց գրականու-  
թեան պատմութեան մասին որը տեսութիւնն չէ  
ունեցած և այդ պատճառաւ է որ Է մեր քրական  
կեանքի բազմազարեան թաւալումը համախմբում  
է մեր լեզուի շուրջը: առող անկարգաբաժանը  
մենք գիտի տալ ուղեր էինք թէ վրաջանը հար-  
կադարար այդ մեթոտն է ընարած, զի կը խորհի  
թէ մեր մտանաւագրութեան մէջ կարելի է զա-  
նազանի վրական սեպերու շրջաններ, ինչպէս  
կան անոնք յունականին և լատինականին մէջ,  
Եթէ Դուրեանի այդ կարծիքին զէմ էր իբրք իր  
խօսքը, Այլըստեան պարտ էր, փոխանակ հետա-  
բական անպարանքով տողուած քանի մը պար-  
բերութեանց, իր ըմբռնած ձևովը — այնպէս ա-  
ռանց գրական սեպերու կազմութեան՝ զոր պայ-  
ման չի նկատեր գրականութեան պատմութեան  
շրջաններու տրոհումին համար, և առանց լեզուի  
փոփոխ վիճակներու նկատմամբ — ինք յօրինուի  
և ներկայացնէր հայ մատենագրութեան պատ-  
մութեան բաժանուելի ցուցակ կամ պատկեր մը,  
զորչանալով անուսուր մշակողի՞ք պատմութեանը  
չփոթիլէ գրականութեան պատմութեան կես:

— Աւելի քան զամսանախ կը թուի մեզի Այլ-  
ըստեանի զեւ իրականում մնալ այն ենթագրութեան-  
նը թէ Դուրեան զգասական շրջանին յաջորդող  
լեզուական անկուր վերագրում է յաջորդ շրջանի  
հեղինակներու անկարողութեան: արդար չէ՞ր  
արցեօք առանց այլևայլի, այսինքն ի յառաջա-  
գունէ իսկ խորհիլ ինքնէլ բանասէր — իսկ հան-  
գուցեալը՝ բնաւ — թէ ինչինքն պիտի լինիլաւա-  
րէր մտածել այդպիսի աննիթէթութեան մը վրայ,  
ընդհանրական ընդուն ունեցող մատենագրական  
երևոյթի մը առջև մտնուանալ: Այսպէս, «չկրցան  
հաւատարմօրէն նետելու՝ սովեղարեան լեզուի  
խտապահանի վարդութեան», կամ «չկաջողու-  
ցան զրաբարին յատուի վայելութիւնը և կը-  
րովը պահել խօսքերով իբր թէ Դուրեան ակ-  
նարկել ուղղւած ըլլար այդ շրջանի մատենագրե-  
ներուն անձնական անբարեկանութեան, մինչ  
յայտնապէս որը և թէ խօսքը՝ պատմական պա-  
րագաներէ նոյն իսկ հարկադրական գարձած ան-  
կարելիութեան վիճակի մը վրայ է: Երկու անգա-  
մին ալ, հանդիսեցալ յոտակ կերպով իմանալ  
կուտայ այդ կուտ: Էլ ՅՅին մէջ կ'ըսէ. չըզեցան  
սովեղարեան լեզուի խտապահանի վարդութեանն  
«կ'սմ զպարբար տեղ տալով զաւառական բո-  
ւոնքու եւ ժողովրդական առօրինակ և իլսմ՝  
յուճարէն լեզուի պողիցօրեան ասկ ինչ ինչ նոր  
թէև ոչ անկարեւոր բարեք կերպով: Իսկ 25ին  
մէջ: «Եկնս գործածել այնպիսի նորակերտ բա-  
ւոնք, որոնց համազօրները կրնային անբարեկան  
համարուիլ իրենց գառը ընդհանուր և տարտած  
նշանակութեանը կատարուաւ: միւս կողմէ իրենց  
նախօրդներէն շատ ցանցատ թիւով կիրարկուած  
բարեքուն լայն տեղ՝ գործածեցին նաև այնպիսի  
բարեք, որոնք, թերևս, թերևս արբարտեան բարեքուն  
մէջ՝ քաղաքագրական իրաւունք մը չունենա-  
լով, չէին կիրարկուած բնաւ: ու շարունակե-

լով՝ պիտի ման գնելու սակայն որ գործարանի բառավորները նորակայանքներու և զայն աւելի առաւեստամով (technique) գիտական միջոցներու և բայտարանութեանց ընդունակ դարձնելու այդ փորձերը լեզուին անհատն ուղղակի նշանները չենք նկատեր, մասնաւոր երբ այդ նորարարութիւնները ամերիկացի պիտի օգտագործուին մեր՝ (մեր կողմէ ընդգրծուած) խորթ ալ պիտի չնկնին, իրենց կազմին մէջ հայ կանայքներու: Արդ, այդ գծաբառ չէլըրցանքը և շլաղողիցանքը, իրենցմէ վերջ աւելցուած այսքան բացայայտ խօսքերէ վերջ, պարզ է թէ հանգուցեալին մտածումին մէջ, հետի՛ հեղինակներուն անձնական ապիկարութիւն մասնանշելէ, կը նշանակին անկարելութիւնը՝ զոր զգացին անոնք մէկ կողմէ ժողովրդային կենդանի բարբառին և միւս կողմէ հեղինակարանութեան ղեկի դասական հայերէնի զննցելութիւնները խառնուած իրականութեանց առջև, ու ձախուցութիւնը՝ որուն մասնութեան անոնք, այդպատեանու, ոսկեղանքն լեզուի հին վայելչութիւնը պահպանելու իրենց ջիւղին մէջ: Բառերու տառական կամ նկարագրական անձններէն այդպատեանու, Դուրեանի և ճակատագրական էջ և թօսմանուած է՝ խօսքերէն հակատագրականութեան և սահմանականութեան զգացութիւն եւրպացիներէ, չէլըրցանն ու շլաղողիցանն ալ այսպէս նիւթականացնելէ վերջ, կը վախճամ որ խնդիր հանուտ տակաւին՝ վերի սողներուն մէջ բառերուն ընծայուած շքազարգիական իրաւունքը խօսքի ձևին մասին...

— Ընդբանական ներութիւններուն մէջ կը կարծէ մտնել մեր քննադատը, Դուրեանի իր մասնակի կիրարկման մասին կրկնելով նախապէս բուսածները, այսինքն կարծիքներու տարատարութիւն, նշարարութեան և յատուկութեան խառնուած, ստորգէն խորանք և լայն տեսնելով անոր մէջ, ու յայտարարելով անմիջապէս թէ որոնելով այդ երևոյթին պատճառը, գտած է որ անոր վրէպները գիտականութեան միտումնաւոր չեն, ոչ ալ սխալները միտումնաւոր չի, կ'ըսէ, «Դուրեանն ազնիւ մտքի էր և բարձր մտաւորական», այլ վասնզի զգրատելը յաղթարուած է հմուտին, զբաղեցնելով հեղուները նրան հեռացնում են ստոյգ և նշմարելով սպիմանից», մէկ խօսքով, ստոր պատճառը կը համարէ հողերանական. մտային կառոյցի խնդիրք: Այս չափազանց նարճատուն տեսութեան՝ անա՛ մեր խոնարհ պատասխանը: Սիրելի պարտն. ինչ որ զուր է իմացական տարատարութիւն կամ հոգեկան անհոգութիւն կը նկատէ՞ Եզգայն զայնու մարդու և բարձր հաստորակները զգուշաւորութիւն և խորացրցած մտածութիւն է միայն Դուրեանի մէջ. նա չէ անոնցմէ որոնք առաջնութիւն կը նկատեն յոստորանքով խիզախել ամենէն նուրբ և պատասխանատուութիւններով լի զգալիարներու և զորքերու զայտին մէջ. իր նշմարիտ գիտունի և չափաբալի զբաղեցնել համոտութեան կերպն է այդ իր համոտումն է որ կ'արտայայտէ միայն, բայց միշտ փափկութեամբ, պարզապէս՝ որպէսզի ուրիշին համոտումին չբռնադատէ ինչպէսըք:

այո՛, չէր սխործեր գորգողներէ, բայց իր խաղաղ հայեցողները մինչև խորութիւնները կ'իջնէին: Գալով զբարեւր և հմուտի, եթէ կը հանէք՝ բանաստեղծի և գիտունի հակամարտութեան հարցին, հիշէ չէ, կը խորհիմ, այդպիսի կարծիքէ մը՝ հողերանական օրէնքի վճռականութիւն տայ: Կընայ մէկը զբական խառնուածք և նոյն ասոն գիտունի խճոր ունենալ, և երկու մարդին մէջ հաւասարապէս փայլիլ, և մէկը միւսին համար օգտակարապէս ծառայեցնել. որ և է ազդի մէջ քիչ չէ թիւր պատմագէտներուն, հնարասներուն, բանասէրներուն, քննադատներուն, բնագէտներուն և այլն, որոնք քաջանելի գրագետներ լինին նոյն ասոն: Ի՞նչու կը գրէին մեր մէջ Այսընտան, Գրագէտներ, Պերդրեան և Գաբրիելան (այս վերջինը շէկարագիր Ոսմանցոյն և քանի մը բանասիրական յօդուածներու մէջ մանաւանդ), այդ գիտուն գրագետները, զորք է թէ վրձին՝ գրիչը զոր Ալիշան կը շարժէ իր թուշիկներուն և ըլլոր գործերուն մէջ առհասարակ: Դուրեանի մէջ բանաստեղծին տակ իբր թէ անկարացած հմուտին այդ անհոգութեան եւ տարտամութեան իբր ազգայց՝ Ալըբալեան յառա՛ կը բերէ տեղ մը Քրանսերէն բառ մը իր կողմնակի իմաստովը հայացուցած լինելու, ուրիշ տեղ մը բայն մը մէկ եղանակը պակասաւոր կերպով յիշած լինելու, Ռեդասեան և Առաջիկ պատմագիրները միւսներուն նման փոխանակ առանձին գլուխներու մէջ ներկայացուելու՝ մասնաւոր հատուածներուն մէջ յիշատակուած ըլլալու, Ս. Մեարզոյ Մաշոցի կամ Մաշոց կաթողիկոսի վերագրուած գրուածքներու մասին անգամ մը երկուսանքով և ուրիշ անգամ մը անելի որոշ արտայայտուած լինելու քանի մը պարագաներ...: Բայց պէ՛տք է միթէ պատասխանել այսպիսի դեմտողութիւններու, որոնք ընդապատուութեան աւելի կրկնաբարութիւն են, այսինքն փայտի չիւղեր՝ մանր կտորանները ժողովուրդ աշխատանք, ուրուն կը զարմանանք թէ ի՞նչպէս այդքան հետամուտ կ'ըլլայ քննադատ մը, երբ քանիցս բուսած ու գրուած է թէ այդ գիրքը յետ մահուան հրատարակուած գործն է հանգուցելու կեղծակի մը, որ ինք իսկ կարօտ կը նկատէր զայն վերածնունդի, և որ վտառք ենք թէ պիտի չուզէ որ իրոյն ընծայել ան իր այս նշին մէջ. և յետոյ, անցեալին միտութեան մէջ ստեղծ ինչպէս անորոշ մնացած գաղափարներու վերաբերմամբ երբեմն վարանքի զգուշաւորութիւնը իմացական տարտամութեան նշան է արդեօք թէ ողջմտութեան: Դժուար պիտե՛ր չէ ըլլար ըմբռնել այս կէտը:

— Անցնելով բնագիրներու հանդէպ Դուրեանի ունեցած վերաբերմունքին, որմէ ի զուր չափազանց վրձնուած կը թուի Ալըբալեան, գիտել կուտանք թէ ոչ մէկ պատճառ կայ այդքան իրարանցումի, սխեմակները զէ՛մ յանդիմանելու հառուածներու բազմապատութեամբ հանդիսաւորելու ստորեան:

Նախ, Գրգիթան երգերու վրայ գրուած բառերը (սծնունդ Վահագնի, Օրգիք, Վարսանիք և այլն) մասնանշող կամ նշանակիչ բառեր են ա-

անի քան թէ վերնագրերն, որոնք յաճախ օտակ հատուածին բովանդակութեան սեղծ ամփոփումը կ'ըլլան կարճ պարբերութեան մը մէջ, ինչպէս բրած է Քոռնանս իր Հատընտրելին մէջ առած նախնեաց կտորներուն վրայ: Մնաց որ Դուրեան նոյն բանը, այսինքն մասնանշող կամ նշանակիր բառերու կիրաւրումը բրած է իր ամբողջ գործին ընթացքին մէջըրեած բոլոր միւս հատուածներու վրայ եւս: Յնչք հասկնար թէ մեր ընդդիմաբանը ինչո՞ւ ուրեմն կ'անտեսէ զանոնք: Երկրորդ, բացարձակապէս անհնդ է Ալբալիանի բրածը թէ Դուրեան փոխած է՝ ըստ պատմահօր Արտուազդի ընդդէմ նզովքը: Սրբազանին յատաչ բերածը, իր գործին էջ 5 ին մէջ, կէտը կէտին, այսինքն բառ առ բառ է տառ առ տառ նոյն է 1913 ին՝ Պ. Արեղեանի և Ս. Յարութիւնեանի Տփղիս հրատարակուած Խորեանաբայ պատմութեան ընթերցումին հետ: Կահի տեսնել նոյն հատորին էջ 182ը: Յետոյ, չեմ գիտեր թէ քննադատը իր ցուցումին մէջ ո՞ւսկից բերելով Սրբազանին տողածին մէջ կ'աւելցնէ յայնմամբ, զոր սակայն չունի նա, ինչպէս չունի Խորենացոյ ոչ մէկ տպագրութեանը: Այս խեղաթիւրումը անողովութեան վրէպ կ'ուզենք նկատել սակայն: Դալով փաւստոսի կտորին մէջ ցուցուած տարբերութիւններուն: Ինչպէս ուշադիր ընթերցողը պիտի տեսնէ Յեռաբերչի մէջ զէմ զիմաց զրուած բնագրին և Դուրեանին ընթերցուածին տողերէն, ա՛յնքան աննշան կէտեր են (տան-տանս, տան-տանն, երկու-երկուք, մինչ ինձ տուեալ էր Աստուծոյ-այն մինչ տուեալ էր ինձ Աստուծոյ, և Աստուծոյ զմեզ չէր բողբոյլ ի ձեռամբ — և Աստուծոյ զմեզ ի ձեռամբ չէր բողբոյլ, խրատ նորա եկաց առ մեզ, ընդ սննդ տանի ընդ — զիտիմ տանի): Զափազանք փոքր զգացմամբ պէտք էր խորհած ըլլալ մարդ, զանոնք յիշելու իսկ համար, թո՛ղ թէ է մտաւոր կառոյց չի և իմացական անփութութեան և զբականութեան տկարացած զիտնատութեան փաստն հանդիւս համար անոնցմէ: Այդ ամէնը — երբ չմտացուի թէ տպագրութեան իր բնագիր գործածուածը ո՛չ թէ հեղինակին ձեռագիրն է եղած՝ այլ զպրցական աշակերտէ անուսուած պատճէն — կը բացատրուի ընդօրինակութեան վրէպով: Նոյնպէս նաև է ընդ զՔորնանսն անտէր ին երկիցս ընդ սննդ տանի ի փոխուելը, զոր զիւրացուցած է անշուշտ նախ երկու բառերուն հումանիշ լինելը, և յետոյ բնագրին մէջ քանի մը տող վարը վերջին ձեռն արգէն գործածուած ըլլալը:

— Բայց ո՛րչափ զգուար է գործ ունենալ իր հասկցողութիւնը հարկադրելու համար զիմացինը չստանալ ուղղորի հետ: Ալբալեան զեռ կը պնդէ ընդդէմ Դուրեանի՝ թէ Արտաշէսի հարսնեղջին մէջ անձեր՛ւն է սպի որակուած և ոչ փեռանս. և թէ այդպէս լինելը՝ ի՛նչպէս նոյն անձրէր իսկոյն պիտի որակէր նաև ոսկիէն տարբեր ուրիշ բան մը՝ մարգարէս: Ե՛տք ոսկի տեղալը ի փեռանութեան Արտաշիսի, սեղալը մարգարիտ ի հարսնութեան Սաթենկան» կը նշանակէ Ալբալեանը:

տաշէտի փեռայգեան տտին ոսկի կ'անձրէր տեւ զատարարի և զ, Սաթենիկի հարսնացած ատեն՝ մարգարիտ: Արտաշէս ու Սաթենիկ՝ միաժամառ նակ՝ մին կը փեռայանալ առ միւտը կը հարսնանայ: Բայց սակին ի զէմս Արտաշէսի կ'ըստի, իսկ մարգարիտ՝ ի զէմս Սաթենիկի: Վանձի երգիչին զգացումին կամ ժողովրդային զգացողութեան մէջ ոսկին փեռան կը խորհրդանշէ իբրև անոր փառացի անականութիւնը աւելի յարմարապէս յատկանշող զօրեղ և փայլուն իր, իսկ մարգարիտ՝ հարուր, նոյն պէս իբրև անոր քնքոյ զիւր աւելի հարազատորէն ցուցնող բան մը: Իտաքը, կը կրկնենք, ոչ թէ անձրէի՝ այլ անձրէի ոսկիի և անձրէոյ մարգարիտի մտօնն է: Երգիչին քանատեղծական հոգին, կ'ըսէ Ալբալեան, չէ՛ր կարող սակի փեռայ և մարգարիտ հարս երևակայել: անո՞ր համար է ուրեմն որ նոյն զգացումը ժողովրդային յարստանի մէջ բերեղացուցեր է մարգարիտ մարիկ» (= հայրենի մամ) և մարգարիտ թոռ» (= արու զաւակէ թոռ) պատկերները՝ հակադրութեամբ և ուրեմն մարիկի» (= մայրենի մամ) և աւրուրք թոռի, որ կը նշանակէ աղջիկ զաւակէ եղած թոռ, ինչպէս նաև Վեպկահարը՝ անուսուած:

— Ալբալեան կը շարունակէ զարմանալ որ Դուրեան կեղակարծ էր գտնէ Տօրքի հայեցի հանրականը՝ նմանութեան զիծեր տեսնելով անոր և Ոգիականի մէջ երրուած Պոլիփեմի միջև, և սակէ ալ կը հզնի հանել ոչ գիտնալիս զատարարութեան իր սիրական փառաք: Ի՛նչ պիտի լսէր ուրեմն զասկանանի՝ որ զայն կը համարէ թուրք ազգութեան վերանունը» (eponymie), և անոր հայացումը՝ նշան թրքական ամենահին զաղթականութեան մեր մէջ: Կամ Մորթիանի՝ որ նոյն պէս զայն կը նկատէր անձիտիկի հետք տուրանական ազդեցութեան առ մեզ: Կամ Պրոֆ. Իսալովեանի՝ որ ինչը Դուրեանի տեսութիւնը ունէր և Տօրք անուան զոյութիւնն իսկ հայ զբականութեան մէջ նկատում է իբր պարզ թիւրքացութիւն: և վերջապէս Պրոֆ. Ազոնցի, որուն մէկ գրուածքէն կը ջալկենք այս կարծիքները, և որ անոնց բոլորովին համարիտ չլինելով անուրիթ, ուզած է Տօրքը նշանացնել ասիական պանթեոնի Տարքու (Tarkou) աստուածին հետ: Եւ այս ամէնքը օտարորէ կը համարէ Տօրքը, կամ առանի և կ'անկարգի օտարանմանութեան պատճառաւ: Այս ակնաւոր զիտնականներուն մէջ ալ արդեօք գիտական միտքը տարտամութեան մասնուած էր բանաստեղծական հակումներու հետեւանքով...:

— Սեղմէնք համբերութիւննիս, անպատասխանի լծողելու համար մեր ընդդիմաբանին վերջին քանի մը զիտուրութիւններն ալ: Յաւ իյալտանէ որ գործին տպագրութեան իր բնագիր բամբնամբ մասամբ աշակերտներու ընդօրինակութիւններ է ոչ հեղինակի ձեռագիրը գործածուած լինելու տեղեկութիւնը սկիզբէն իսկ չէ հաղորդուած, հատորին զէթ վերջին էջին վրայ: Եթէ այդպէս եղած լինէր, կը թուի ըսել ուզել, այն ատեն զբախտականը տարբեր բնոյթ պիտի աւ-

նենար: Իզճհարութեան մօտեցող զգացում է իբրց այս թէ կոկորդիլոսի արտասուք: Յառաջարանին սառչի՛ն էշին վրայ ծանուցուած լինելը՝ թէ բարեկէ զանազան մասերը տարբեր և իբրամէ բաւական հեռաւոր թուականներու մէջ են գրուած և, թէ եղիւնակն ինքնին զանոնք ամբողջովին վերածեալուով կարտու կը նկատուի՝ ի՛նչ ազդեցութիւն կըցած էր ունենալ գրախօսին զատելու կերպին վրայ՝ որ այժմ ոչբայտի նկատուէր այդ ակամայ մտաւայումը:

— Այս առթիւ իր բարեհաճած հրատարակչական թիւադասնքներուն, եւ այն սրտաշարժ յորդրականին զոր հասկնալի լայնմտութեամբ կ'աւանդէ մեզի՝ հասկնալիս համար թէ ի՛նչ պէտք էինք ընել լրին մտաուգած ըլլալու համար մեր «հիացողի և աշակերտի» մեծարանքը երախտաւոր ուսուցիչին, այս ամէնուն շնորհակալութիւն կըստնելու աւելի հարկ կը զգանք դիտել տալ թէ այդ առթիւ իր մասնանշած Հ. Ճայնանի Գաթըրեանակ համարակալութեան ձեռնարկ է, ընդարձակ օգտաարգամատոյցքը, հաճախակ հանստօրէն զիջողութեամբ, ո՛չ թէ հրատարակչական այլ ուսումնասիրական ձեռնարկ է, ընդարձակ ճիտօթարանութիւններով և յանելումաներով ճոխացած. մինչ մեր ըրածն էր լով հրատարակչական աշխատութիւն՝ հանրութեան փափագանաց համարում փութով կ'ըջը ընծայելու համար հանդուցեալին բոլոր գործերը, այլ կերպ ընդլայնումներ յետաձգելով սպազայ կարելիութեանց:

— Գ. Ալբրախանի գրութեան վերջին մասը վերջաբան մըն է. այդ բարձր առնելով «փակուած ճառք» (peroraison) իմաստով, եւ արդարեւ քառամասնեայ այս յօդուածաշարքը — եթէ մասնաւոր սիւնակներու ստորոտը իջեցնենք անոնց մէջ ցանցնուած մանրուք նօթերը — ճառ մըն է աւելի քան բանասիրական որ և է կարգի գրութիւն, իսկապէս հետադարձան օգուով տողուած, եթէ ոչ «քնարական զեղումով»: Ատենաբանը անոր մէջ իր ողբն է որ կը յանկերգէ հայ գրականութեան զխառն. «Ճարտասանական մտայնութիւն» մը, կ'ըսէ, այսինքն «տնով և ոլորուն», և «մտածումները պայծառութեան, կարծիքների հիմնաւորման, զատումների եւ զազափարների բանաձևումի մասին» անհոգ կերպով գրելու ունակութիւն որ խորթացուցած է գրական ուղին: Նետամուտ՝ ճարտար ներգալնակ հնչումին, պարբերութեանց ախրժ թաւալումին, հայոց գրականութեան մէջ մարդիկ անըզուհեակ դարձած են այլ և անըզազանաբար թէ «յօտակ ու որոշ զապափարների տրամաբանական ներգալնակութեան մէջ է զատուական սօհի զեղեցիկութիւնը»: Ու զիս կը շարունակուի. «բառ ու պարբերութիւն շոյում են սկանչը և թմբկնում միտքը. սառն ու չոր զատումները խոցում են այդ մտայնութեան տէրերը ներգալնակութիւնը, որ սիրում է անորոշի և անժիրի շոյիչ ոլորտը»: Ան այս ամէնը՝ այնպիսի որոշում տնով և այնքան թուալումն սահանքով՝ ինչպէս այս մէջբերումներն ևս պիտի մակարեբեն ճեղհաբերի այդ յօդուածաշարքին չհանդիպողներ՝ որ ստիպուած կը

լինիս խորհելու թէ որու համար կրնան ըսուած ըլլալ կարծես ներքին փորձառութեան միայն հանուած այս բառերը: Ի վերջոյ՝ վերջը. «Սա մի չարիք է, ինչպէս լարեք են բոլոր ախրժիկ արբեցուցիչները: Թէև աւանց հարկաւոր փորձառութեան այդ մասին՝ կ'ընդունինք այս վերջին խօսքի նշուածութիւնը, բայց այսպէս ըստ այնպէս մեզի իբրևուց կը նկատենք զիս կախութիւնը անհարկի է այդ տողերուն մէջ զգացուած մտավախութիւնը, և անարգար՝ անով յայտնուած յոռետեսութիւնը: Ճշմարիտ գրականութիւնը մարդը անասակ չ'ընէր ընաւ ստոյգ գիտական միտքին. զեղեցիկութիւնը այդքան ալ ներհակ չէ՛ նշմարութեան և հակադարձաբար. Գարալի, Թէն, Էմբրքն, Ռշնան, Լրմէթը, Ճակէ եւ շատ ուրիշներ, արձակագիր բանաստեղծներ նկատուելու չափ գրագետ լինելով հանդերձ՝ ոչ նուազ գիտուն միտքեր են նոյն աստն: Մակերես սային զատուութեան տէր անձերու, տկար միտքերու մէջ է միայն որ գրական կրայքը կրնայ գոլորշիացնել գիտական ոգին: Երևու է ներկայացուած նախադրութիւնը, հետաքարք են անուղիղ է իր եզրակացութիւնը: Գրագետ եւ բանաստեղծ Գուրան նոյնքան նաեւ հմուտ եւ գիտուն միտք մըն է իր Մտանկարութեան պատմութեան մէջ: Զայս կ'ըսենք ոչ թէ չէխացող է և աշակերտաժ զգայնութեամբ, որպէս քիչ մը շատ կը ձեքարանէ Ալբրախան, այլ այդ գիրքով ըլլօրէն զրպողի համոզումով, իր կրկնէք, վերջնապէս համար ընդ միշտ. միակողմանի է գրաստականը. անհիշող զատումներով լի է ան, եւ քիչ մը լայնխառն քննադատ ոգին իսպառ կը պակի անոր մէջ, թովմաստան իրազգածութեան օրինակը երբեք ի զեպ չէ իր պարագային համար. իսկ չեթէ... աներով կարածփոռած (asphalté) ո՛ւղիքն ամենէն Լյորժուս ճամբան է զեպի նշմարիտ տանը»:

ՆՈՏԱՐ

### Ս. ՅԱՎՈՒՐ ՆԵՐՍԷ

#### ԱՄՍՕՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

Անցին Ապրիլ ամսուան ընթացքին, Ս. Աթոռոյ ՅՅՈՐԸ Փողօղը հօթն անգամներ ի նիստ զուժարուեցաւ իբրեւ վարչական Մարմին, երօք. Գեոր. Սեւակը՝ մէկ անգամ, իսկ Ուսումը. Խորեհարը՝ երկու անգամ:

● Բշ. 30 Մարտ. — Ս. Պարթիւրք Լօր կողմէ, Տ. Մեծրպ Մերգան զինք այսօր Ռամզում են, ներկայ գտնուել Պաղեանքի Չայնասփիւոհ կայանի քայման հանդէսին, որ տեղի ունեցաւ Բ. Գոմիտերի նախագահութեամբ:

● Գշ. 31 Մարտ. — Տ. Ցարութիւն վերջ. Պարտեան Տրեսն. Լիւանդանոց փոխադրուեցաւ:

● Գշ. 1 Ապրիլ. — Գ. Ռընէ Բիւնն հայտնէր Քրանապցի մտաւորականը, որ Պաղեանքն եկեք